

Ltn
✓ 921 →

mark

1999



ԲԱՐԵ ՆՊԱՏՈՎ ԱՆԲԱՐԵ ՄԻԶՈՑ

9-1168

Ա. ԿՈՍՏԱՆԴԵԱՆ



١٧- معارف عوامیه، بینظارات، مجله هنر رخصتیله
مصارف امریقان مسیون شرکتی طرفندن تسویه اولندرق
۵۷۰ نومرو ۳۰۰ آیاول ۱۳۴۴-۱۳۴۵ آذنی الحجه ۱: ۳۰۱

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

Ի ՏՊԱՐԱՆԻ Ա. ՅԱԿՈԲ ՊԵՏՐՈՎԻՆ

1884

43695-Կ. հ.

ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿ

ԱՆԲԱՐԻ ՄԻԶՈՑ

431 6/5



584

معارف عمومیه نظارت جلیلستان رخصته
۱۷۸۴ ۳۰۱ و ۲۶ ایول ۳۰۰ نومرو ۵۷۵
مصاریق آمریقان مسیور شرکتی طرفندن تسویه اولیدرق

028307-62
ԿՈՍՏՈՆԴՆ ՈՒՂՈԼԻՇ

Ի ՏՊԱՐԱՆԻ Ա. ՅՈՒԹ ՊՕՅԱՀԵԱՆ

1884



ՅՈԳՈՒՏ ԴՊՐՈՑԱՅ

ՊԱՐԱՀԱՆԴԻՍ ՏՐՈՒԻ ԹԵ 02

Մինչ ազգին երևելիները սովոր են տալ
պարահանդէս մայրաքաղաքիս մէջ ի նպաստ
դպրոցաց, երկրին ուրիշ տեղերը գտնուող
համազդիք ևս օրինակ առնելով անոնցմէ կը սկը-
սին տակաւ ընել նոյնպէս, և այսպէս պա-
րահանդէս տալու սովորութիւնը կ'ըլլայ ընդ-
հանուր սովորութիւնն ազդին մէջ։ Ուստի
հարկ կը համարինք ինամով և անաշառ առ-
նուլ ի քննութիւն այս խնդիրը։

Հոս կանխելով կ'ըսենք սակայն թէ, ո-
րովհետեւ մեր բոլոր կենաց մէջ մոտած չենք
երբէք պարահանդէս, եթէ ըսած ենք սխալ
բան մը մեր այս գրութեան մէջ պարահան-
դիսի վրայ, կը խնդրենք որ այսպիսի հան-
դէսներու հմուտ և փորձ անձինք ու զղեն մեր
սխալը։

Կը թուի մեղ թէ պարահանդիսի խնդիրն
ազդային դպրոցաց շահուն հետ կապել ոչ
այլ ինչ է, եթէ ոչ տղայոց տրուելու դառն
դեղահատներ պատել շաքարով։ Եթէ պա-
րահանդէս տալ ինքնին բարի է, ազդային
դպրոցաց շահուն պատրուակաւ ծածկել զայն
աւելորդ է. իսկ եթէ չէ բարի, ազդային
դպրոցի անունը չկրնար պարահանդիսին բնու-
թիւնը փոխել։ Ուստի բուն խնդիրն այս է,
Պարահանդէսի օդտակա՞ր են ազգին մէջ թէ
ոչ։

921-ԱՅ

28 922

Բաստ մեղ , վճռելով թէ պարահանդէսք վիասակար են ազգին , յայտնած կ'ըլլանք ոչ միայն մեր առանձին կարծիքը , այլ և զիարծիս հազարաւոր համազգեաց որ ցանկացող են ազգին ճշմարիտ օգտին :

Ի վաղուց հետէ վիասակար եղած է արեւելեան ազգաց մէջ ընդհանուր ընկալեալ սուվորութիւններ փոխել յանկարծ արևմտեան ազգերու մէջ տիրող սովորութեանց : Ինախնեաց առ մեղ հասած սովորութեան համեմատ ամօթ համարուած է առ մեղ կանանց կարի իմ ընտաներար վարուիլ արանց հետ , և ուր որ այս սովորութիւնը յանկարծ վերցած է , վիասակար եղած է հետևանքը : Մեր ազգը ևս ի վաղուց կը յարգէ այս սովորութիւնը , ուստի եթէ ազգին մէջ մուտ տանք կիմայիւ , և կը թութեամբ մենէ շատ տարրեր ազգերու սովորութեան որ մերինին հակառակ է , հարկաւ անպատեհութիւն յառաջ կու գայ : Ազգ մը յառաջադէմ չըլլար , եթէ անոր ի հարց և ի հաւոց մնացած սովորութիւններն ի սպառ ջնջուին , և փոխանակ այնց մուծուին անխափի ուրիշ ազգերու որից ազգերու որի կիցնոր սովորութիւնները : Եւրոպայի մէջ քանի զայլս աւելի քաղաքակիրթ և յառաջադէմ ազգ Անդղիային է , բայց և այնպէս Անդղիա դացող օտարականք կը զարմանան տեսնելով որ շատ հին ազգային սովորութիւններ գեռ կը տիրեն հոն : Հոն ընտանեաց և բարլամենթի վերաբերեալ սովորութիւնը հարիւրաւոր տարիներէ հետէ կը պահուին , և հնար չէ

փոխել զանոնք , եթէ չտեսնուի կարևոր հարկ : Եւ այս է պատճառ որ , մինչ Գաղիոյ աղդը յեղափոխութեանց երեսէն , որ կը ծագին ժամանակ ժամանակ , կը կրէ ոչ սակաւ վիասներ , Անդղիոյ աղդը կը վայելէ կատարեալ անդորրութիւն :

Մեր այս գիտողութեանէն կը հետեւի թէ , գովելի չէ , առ ոչինչ համարելով մեր աղդային սովորութիւնները և ուրիշ պարագաներ , անխափի ընդունել ուրիշ ազգաց սովորութիւնները : Եթէ ուրիշ ազգաց բարի սովորութիւններն ընդունելու համար անդամ հարկաւոր է մեծ զգուշութիւն , այս զգուշութիւնը որչափ ևս աւելի հարկաւոր է այն պիսի սովորութիւններն համար զորս իրենք իսկ , այն ագգերա , կը համարին վիասակար :

Պէտք չէ պահենման կարծել ՈՒ պայքահանդէս տալու տեսութիւննը գոմենի պատուած է բոլոր Եւրոպացիներէ առ հայուրակ : Այս վիասակար սովորութեան առաջն առնցյ համար զրուած տետրակիներ և յօդուածներ կիսան նուլ մեծամեծ հատորներ : Պարահանդէսներու պատճառաւ գործուած ոճիք , կուիներ , երբեմն նաև մենամարտութիւնը ի կրից և ի նախանձուէ , պատճառ եղած են ոչ սակաւ գերդաստանաց կործանման և կուրսատեան :

Թէ ի հնումն ևս աղէկ արդիւնք յառաջ չէին գար կարաներէ , զայս քաջ զիտեն հմուտք Աւետարանին պատմութեան , ուր կը կարդանք թէ Յովիանու Մկրտչի գլուխը

արուեցաւ և վարձ Հերովդիայի դստեր կաքաւելըն :

Մենք չենք ըսեր թէ պարահանդէմներու աղբեցութիւնը ճիշդ այսպէս պիտի ըլլայ նաև առ մեօք . դարուս քաղաքակրթութիւնը փոխած է շատ բաններու կերպարաննքը , ուստի և հաւանական չէ թէ կաքաւի համար այսպիսի անտեղութիւնք պատահին . կը կարծենք սակայն թէ որևիցէ դարու մէջ աղէկ արդիւնք յառաջ եկած չեն և չեն կրնար գալ կաքաւներէ : Զիսրդ և իցէ , բուն ինդիրն այսէ . Միթէ օգտակա՞ր է , ազդի մէ մէջ որ ի վազուց հետէ օգտակար համարած չէ կանանց արանց հետ անխափի յարաբերութիւնը , մուծանել թատրոններու մէջ արանց և կանանց մինչեւ առաւօտ խառն կաքաւելու սովորութիւնը . այս ո՞չ ապաքէն կ'ապականէ ազգին բարբը , դուռ կը բանայ անպէտ և աւելրդ . ծախուց , և պատճառ կ'ըլլայ շատերուն երկար ժամանակ անքուն մնալով վնաս հացունել իրենց առողջութեանը :

Թերեւս ըսեն ոմանք . “Մենք շատ անդամ դացած ենք պարահանդէս , և ամեննեին վնաս աեսած չենք :” Ընդունինք թէ այսպէս է , միայն կը հարցունենք անոնց , Եթէ իրենք վնաս աեսած չեն , կրնա՞ն ըսել թէ վնաս աեսած չեն նաև երիտասարդք և օրիորդք , որոց առիթ կու տան պարել մինչեւ առաւօտ :

Ամբողջ գիշերներ պարելով անցունող երիտասարդք և օրիորդք եղա՞ծ են արդեօք աւելի պարկեցած , աւելի առողջ , աւելի հայ-

րենասէր , և իրենց ծնողաց աւելի օգտակար չեղ մուի մեզ թէ պարահանդէմներու ջերմագոյն պաշտպանք անգամ պիտի վարանին պատասխանել , “Ոյո՛ ,” այս հարցման :

Թերեւս ուրիշներ ըսեն . “Մեզ ի՞նչ փոյթէ ուրիշներուն համար . մենք մինչեւ ցարդվնաս չտեսանք , թող վնաս կրողք զգուշանան :” Ասոնց կրնանք սա պատասխանը տալ թէ , “Եթէ ձեր նպատակն աղդին օգուտ ընել է պարահանդէմներով , չէք համնիր այս նպատակին , նա մանաւանդ վնաս կ'ընէք աղդին , վասն զի կ'ապականէք աղդին երիտասարդ մասը . ով որ ազգին օգուտ ընել կ'ուզէ , պարտի զոհել իւր անձին շահն ազգին շահուն . Եթէ դուք օգուտ ևս աեսնէք պարահանդէմներէ , ետ կենալու էք մասնցմէ խնայելու համար ազգին երիտասարդ մասը : Դուք կը ջանաք կարդալ գրել սորվեցունել թուրքից ասիական գաւառները բնակող Հայ մանկուոյն . շատ գովելի է այս ջանկը , բայց մինչ անդին կ'աշխատիք այս բարի նպատակին համար , ասդին հակառակը կ'ընէք՝ առիթ տալով ազգին ուրիշ մանուկ մագին ապականել իրենց բարբը . ո՞չ ապաքէն ցաւալի է այս :

Հոս թերեւս հարցուի մեզ . Բայց ուստի կամ ի՞նչպէս հոգանք ազգային դպրոցաց ծախըրը : Այս հարցման մեր պատասխանը սա է թէ , գալրոցաց , ինչպէս նաև ուրիշ բարեմիրական գործոց , հարկաւոր ստակն ազգէն հաւաքելու համար կայ յարմարագոյն և օգ-

տակարագոյն միջոց զորմէ պիտի խօսինք համառօտիւ :

Հարկ է սակայն ծանուցանել կանխաւ թէ մեր նպատակը ոչ թէ ցուցնել է որևիցէ միջոց որով կրնայ դիւրաւ ստակ հաւաքուիլ ազգէն, այլ այնպիսի միջոց որ ըլլայ նպատաւոր ազգին ճշմարիտ պիտոյիցը, յարմար՝ ամէն աստիճանի մարդոց վիճակին, միանդամայն օդտակար՝ ստակը թէ՛ տուղին և թէ՛ առնողին : Եթէ միջոցը զոր պիտի ցուցնենք՝ ունի այս առաւելութիւնները, պարտինք, առանց վհատելու անոր դժուարութիւններէն, ընդունել և ջանալ դորձագրել զայն, քանզի աշխարհիս վրայ գրեթէ ամէն մեծ և օգտակար ձեռնարկութիւն կատարուած է ջանիւ և յարատեւութեամբ դէմ զնելով պէսպէս դժուարութեանց :

Գալով միջոցին զոր պիտի յայտնենք և յանձնենք, կ'ըսենք թէ նոր բան չէ այս, այլ Աստուծմէ հրամայուած հին միջոց, և կը կարծենք թէ հոգեոր և բարերարական դորձերու համար ստակ հաւաքել ուղող ազգ մը չկրնար քան զայս լաւագոյնը խորհել : Աստուած պատուիրած էր խրայելի որդոց, Քանանացւոց երկերը մտնելէն եռքը՝ պաշտօն մատուցանել իրեն այնպիսի կերպով որ շատ ծախք կը պահանջէր : Խարայելացիք պարտէն մատուցանել զոհեր և ողջակէզներ իրենց մեղացը համար, տարին երեք անգամ երտապէտ էր կը պահանջէմ երթալ տարեկան տօներու ատեն, ամէն եօթն օր՝ օր մը, և ամէն եօթը տա-

րին տարի մը դադարել դործէ, հոգալ իսրայելի երկոտասան ցեղերէն միոյն, այն է Ղեեայ ցեղին, ապրուսար, և իրենց մէջ դրանուած աղքատներուն օգնել : Աստուած տալով խրայելի ազգին այսպիսի և այսչափ ծանր ծախուց կարօտ օրէնք և պաշտօն, այն ծախուց հարկաւոր ստակն հայթայթելու համար ցուցուց շատ պարզ միջոց մը, այն է տասանորդը և երախայրին զոր խրաքանչիւր խրայելացի պարտական էր տալ իւր եկամտէն և երկին բերքէն : Այսպէս, այսինքն, եկամտին տասներորդէն և երախայրիներէն, զոր խրաքանչիւր ոք կը բերէր տաճարը, կը հաւաքուէր հարկաւոր ստակը պահելու ազգին երկոտասաներորդ մասը, այն է Ղետացի ցեղը, և հոգալու տաճարին պիտոյքը : Աստուած քաջալերելու համար իւր ժողովուրդն ի կատարումն իւր պարտուց, կը խոստանայ առատ վարձք այն պատուէրները կատարողներուն, և կը սպառնայ պատիժ զանցառուներուն : Մաղաքիս մարդարէն միջոցով կ'ըսէ “Բալըր տասաներորդները գանձատունը տարէք, որ իմ տանս մէջ պաշար ըլլայ . և ասով զիս փորձեցէք, թէ արդեօք ձեզի երկնից պատուհանները չէմ բանար, և ձեզի օրհնութիւն թափեր” Մաղ. Գ. 10: Ուրիշ տեղ ըսուած է . “Ով որ աղքատին կ'ողորմի, փոխ կու տայ Աստուածոյ,” և դարձեալ ուրիշ տեղ՝ “Աստուած յօժարակամ տուողները կը սիրէ :”

Խարայելացիք հնաղանդելով Աստուածոյ հրա-

մանին և վստահելով անոր խոստանցը , ոչ
միայն կու տային իրենց եկամտին տասանորդը
և բերոց երախայրին , այլ և իրենց այդինե-
րուն , պարտէզներուն և արտերուն ճիռը կը
թողտին քաղել աղքատաց : Այսպէս ամէն
բարեպաշտ խրայելացի կու տար յօդուտ այլոց
իւր եկամտին տասաներորդը , ունանք՝ մինչեւ¹
տասնին երկուքը կամ երեքը : Յորչափ խա-
րայելացիք պահեցին այս կանոնը , հոգեւոր
գործերու համար հարկաւոր ստակը կը հայ-
թայթուէր դիւրաւ : Յօդուտ աղջին և կրօնից
այս կերպով ստակ տալ այնպէս սովորած էր
խրայելի ժողովուրդը , որ հոգեւոր և բարե-
րարական գործերու համար ստակ տալէ բո-
լորովին ետ չկեցաւ այն ժամանակներն ան-
դամ , մինչ աստուածպաշտութենէ թուլցած
կամ խոտորած էր :

Հոգեւոր տասանորդի խնդիրն յիշելով , ըսել
չենք ուղեր . թէ հիմա քրիստոնեայք պար-
տական են իրենց եկամտին ճիշդ տասանորդը
տալ հոգեւոր և բարերարական նպատակնե-
րու համար : Այսպէս պիտօնվեր կան մեր
մէջ , բայց , ըստ մեր կարծեաց , խրայելաց-
ւոց պատուիրուած տասանորդը պէտք է սոր-
վեցունել Քրիստոնէից ոչ իրբեւ եւանդէ կանոն ,
այլ՝ իրբեւ իրառ կամ օքնան : Հին օրինաց ժա-
մանակ Աստուած դիմանալով խրայելացւոց
տիմարութիւնը , իրբեւ տղայ կը կրթէր զա-
նոնք՝ ամէն բանի համար չափ և կշիռ ցու-
ցնելով . բայց նոր անտեսութեան տակ , որ
լուսոյ և աղատութեան ժամանակ է , կը պատ-

ուիրէ իրբեւ կանոն , որ իւրաքանչիւր տայ
“ինչ որ կը յաջողի” (Ը. կոր. Ժ. 2) : Ասով
ըսել կ'ուղենք թէ ամէն Քրիստոնեայ , խոր-
հելով Աստուածմէ իրեն չորհուած հարաստու-
թիւնը և առողջութիւնը , պարտի , ամէն կի-
րակի օր , իւր եկամտէն մաս մը , իրբեւ չնոր-
հակալութեան ընծայ , մատուցանել հոգեւոր
գործերու , և զայս պարտի ընել ոչ կծծու-
թեամբ , այլ՝ առանտապէս . և չմոռնալով տա-
սանորդի համար Աստուածոյ պատուէրն առ
խրայելացիս , պարտի ըսել ինք իրեն , “Եթէ
խրայելացի մը խաւարի և տգիտութեան ժա-
մանակ պարտական էր տալ իւր եկամտին
տասաներորդը , միթէ քան զնա պակա՞ս պար-
տիմ տալ ես լուսոյ և աղատութեան ժա-
մանակ : Եթէ Քրիստոս ‘որ հարուստ էր՝ ե-
զաւ աղքատ ինծի համար’ , ոչ ապաքէն ես
ևս պարտիմ եղայրներուս և աղդիս համար
գոնէ քիչ մը անձնուրաց ըլլալ :

Եթէ աղդ մը կամ անհատ մը իրեն պարտք
ճանչնայ այս բաննը , այնուհետև հարկ չմնար
ստակ ժողովելու համար դիմել պարահանդէս-
ներու պէս զնասակար միջոցներու , քանզի
աշխարհիս վրայ չկայ բան մը այնպէս զօրա-
ւոր , ինչպէս պարտուց ճանաշումը : Մարդ-
մը կրնայ անբասիր ընել զնք պարահանդէս
չերթալով , բայց չկրնար անբասիր ընել պար-
տականութիւն մը կատարել զանց ընելով :
Արդէն յայտնի է թէ ամէն աղջի մէջ քա-
նիք պարտականութեան զդացմամբ նուիրած
են իրենց ինչքը , ժամանակը , իրենց կեանիքն
անդամ :

Թերեւս ըստի մեզ, «Ոռ այս համովել մեր
ազգը դժուարին է : «Այո՛, կ'ընդունինք թէ
դժուարին է . բայց միթէ օգտակար դրծ մը
կատարուած է երբէք դիւրաւ : Եթէ համու
զերով ստակ առնուլ ազգէն նպաստաւոր է
հասարակաց շահուն, և ապօրինաւոր միջոց
ներով ստակ կորդել վնասակար, ողջամիտ
հայրենասէրը պիտի ընսրեն դժուարին բայց
օգտակարը, և մերժեն զայն որ դիւրին բայց
վնասակար է : Ազգին հոգեոր զլուխներն,
հաշուերով այս միջոցին կարեղութիւնը, ինչ
պէս նաև ազգին ապագան և բարոյականը,
պարտին ստէպ քարովել ազգին այս խնդրոյն
վրայ և սորմեցանել բարին : Մինչ եւրոպա
և Ամերիկա այնչափ կրօնական ընկերութիւնն
ներ, իմացուներով ժողովրդեան իւր պարտ
քը, տարուէ տարի ութուն կամ հարիւր
հաղար ոսկի կը հաւաքեն, միթէ մեր ազգը
նայն կերպով չէ՝ կարող տարին հաղար ոսկի
ժողվել դպրոցներու համար :

Եթէ մեր ազգը ջանայ վարուիլ այն կերա
պով որոյ վրայ խօսեցանք ցարդ, ոչ միայն
կմայ տարին շատ աւելի քան հաղար ոսկի
ժողվել, այլև մեծապէս օգտիլ այն կերպէն:
Որովհետեւ ըստ մեզ մեծ կարեղութիւն ունի
այս վերջին կէտը, ասոր վրայ ևս խօսինք
կարճառօտիւ :

Ըստ մեզ, կարօտելոց օգնելու դլխաւոր
նպատակն է օգնութիւնը թէ՛ տուողին և թէ՛
ընդունողին նիւթական և բարոյական օգուտը:
Մարդիկ աւելի դիւրաւ կըմբռնեն նիւթա-

կանը քան բարոյականը, ուստի շատ անդամ
այնպէս կը վարուին որպէս թէ բոլորպիին մոռ
ցած են բարոյականը . և որովհետեւ բարոյա
կանը մեծ և կարեւոր է քան նիւթականը,
ամէն առթի մէջ մարդոց այս սիստմէլ ցու
ցլնել անոնց պարտ և պատշաճ է : Երբ օգ
նութեան ընկերութիւնէ մը կերակուր կամ
հանդերձ կը արուի կարօտելոց մը, յայտնի է
թէ կարօտեալը կ'օգտի այս օգնութենէն,
վասն զի կերակով կը յագի, և հանդերձիւ
կը պաստպարուի ցուրտէն : Բայց միթէ կա
րօտեալն այն օգնութեամբ այս նիւթական
օգուտննը միայն կը ստանայ : Ոչ այսպէս :
Ենթադրեալ կարօտն այն օգնութեամբ կ'ու
նենայ աւելի մեծ և կարեւոր օգուտ մը, բա
րոյական օգուտ . վասն զի խորհելով թէ իւր
թշուառութեան վրայ դժալով իրեն այն դոյլն
օգնութիւնն ընողներն օտար և անծանօթ
մարդիկ էին, կը սկսի աւելի յարդ և պատիւ
ընծայել մարդկային ազգին, սիրաը կը շար
ժի, կը մոռնայ իւր վիշտը, կ'ուրախանայ որ
իրեն հոգ և խնամ տանողներ կան, և գո
հութեամբ չնորհակալութիւններ կը մասու
ցանէ Արարշին : Այսպիսի զգացմոնք զորս
օգնութիւն ընդունող կարօտեալը կ'ունենան
իրենց սրտին մէջ՝ միթէ փոքր են քան որ
և լիցէ նիւթական օգուտ : Ոչ երբէք . վասն
զի խնչպէս նիւթական նպաստիւք կը վերնայ
թշուառաց մարմնաւոր կարօտութիւնը, նոյն
պէս անոնց հոգեոր կարօտութիւնը կը լցուի
բարոյական զգացումներով որ մարդուս հա-

մար հոգեոր բարիք կը նկատուին , վասն զի պյափիսի միջոցներով աղքատք կը վոխեն դէ զգացումները զորս կրնան բնականալիս ու նենալ հարուստներուն դէմ , կը յորդորուին չնորհակալութիւն մատուցանել Աստուծոյ իւր անհուն բարութեանը համար , և կը սովորին տակաւ ըլլալ աւելի խոնարհ , աւելի համբերող և աւելի օգտակար մարդիկ :

Օգնութենէ յառաջ եկած օգուտներն այս չափ միայն չեն , վասն զի ոչ օգնութիւն ընդունողը միայն , այլ և օգնութիւն մատուցանողը կը վայելէ նիւթական և բարոյական օգուտ : Վերը յիշած էինք համառօտիւ Աստուծոյ խոստումներն անոնց որ կ օգնեն ուրիշներուն , այնպէս որ մարդ ուրիշներուն օգնելով ոչ թէ կ'աղքատանայ , այլ Աստուծոյ օգնութեամբը կ'ըլլայ աւելի հարուստ , աւելի բարդաւաճ և աւելի երջանիկ , ինչպէս շատ փորձերով ապացուցուած է այս : Բայց ուրիշներուն օգնող մարդը քան զսոսա շատ աւելի մեծ , այն է հոգեոր և բարոյական օգուտներ ևս կ'ունենայ : Մարդ ի ընէ ադահ և իւր անձնական շահը սիրող ըլլալով , իւր այս ցանկութիւններն յագեցունելու համար ապօրինաւոր միջոցներու կը դիմէ , այսինքն ուրիշները զրկելու և յափշտակելու , և ասոնք ընելով շատ անգամ պատճառ . Կ'ըլլաց իւր կարատեամնը : Ուստի յայտնի է թէ զմարդ այնպիսի ցանկութիւններէ աղատ պահող ամէն միջոց մեծապէս օգտակար է մարդուս : Բայտ մեղ , Աստուծած կամելով աղատել զմարդ այն-

պիսի վնասակար ցանկութիւններէ , սահմանած է մասնաւոր միջոցներ , որոց մին է կարօտելոց օգնել վասն զի մարդ իրեն սովորութիւն ընելով կարօտելոց օգնել , կը սկսի առ սակաւ սակաւ յաղթել անյատ կրից ադահութեան որուն գերի եղած է : Որչափ աւելի կը ջանայ սփոփել կարօտելոց թշուառութիւնը , իւր շահը միայն վնասուելու փափաքն այնշափ աւելի կը նուազի : Այսպիսին կը սկսի ըլլալ տակաւ աւելի արդար , աւելի համեստ , աւելի գթած և ողորմած : Զմարդ այսպիսի առաքինութեան յորդորող որեիցէ միջոց , ինչպէս կը կարծենք , արժանի է ընդունուելու իբրև մասնաւոր չնորհք Աստուծոյ :

Եթէ ուղիղ է մեր այս գաղափարն օգնութիւն ընելու և ընդունելու վրայ , օգնութեան կամ նպաստի ընկերութիւնք , երբ նիւթական օգտի համար կը ջանան ստակ ժողվել , պարտին չմոռնալ նաև բարոյական օգուտը որ յառաջ կու գայ այն դորձէն , վասն զի բարոյական օգուտը քան զնիւթականն աւելի կարեւոր է :

Ահա այս է մին զլիսաւոր պատճառներէն որ կը ստիպեն զմեղ դրել պարահանգէմներու միջոցաւ ստակ ժողվելու դէմ : Թէպէտ կարօտելոց օգնելու համար այս կերպով ստակ հաւաքելէն նիւթական օգուտ յառաջ կու գայ , բայց որովհետեւ բարոյական օգուտ յառաջ չգար , նա մանաւանդ կը խափանուի , վասն որոյ օգնութիւն հաւաքելու այն կերպին բարձմանը ջանալ ամէն Քրիստոնէի պարաքն

է : Արդարիւ պարահանդիսի միջոցաւ նպաստ
 հայթայթել չկինար հոգեսր օգուտ յառաջ
 բերել, այսինքն օգնութիւնը ոչ ընողք և ոչ
 ընդունողք այն միջոցով կ'ըլլան աւելի բա-
 րեպաշտ և աւելի արդար մարդիկ : Սխալ չը-
 հասկցուի մեր խօսքը . մենք ըսել չենք ու-
 զեր թէ պարահանդիսի միջոցաւ ստակ տուող-
 ներուն մէջ չկան բարի մարդիկ, այլ կ'ըսենք
 թէ բոլը գիշերը տիկնաց և օրիորդաց հետ
 պարելու և կաքաւելու սովորութիւնը ոչ միայն
 չըներ զմարդ աւելի բարի, աւելի առաքինի
 և աւելի հոգեսր, այլ մանաւանդ պատճառ
 կըլլայ որ առաջինութիւնք զորս ունի մարդ՝
 տակաւ կը պատկսին : Արդ մարդուս հոգեսր
 օգտին կնասակար բաներ, որչափ և զովելի
 և ընդունելի համարուին աշխարհասէր մար-
 դոյ առջեւ, ինքնին խորշելի և մերժելի են,
 “Քանիզի ինչ օգուտ է մարդոյ շահել բոլոր աշ-
 խարհ և կորուսանել իւր անձը, կամ ի՞նչ
 փրկանք կընայ տալ մարդ իւր անձին համար :”

28384-62

11/684



Spec 24

ՀՀ Ազգային գրադարան



NL0108552

